

բանք . բայց ոչ ոք մնածեր էր գոնէ առ ձեռն բան մը շինել . միայն վլէի ան դուզ ուսումնական ջանք և ծանօթութիւնս կրցան լեցնել այս պակութիւնս թերևս համառօտ և խրթին բացատրուած է քիչ մը . սակայն Եկեղեցւոյ վարդապետութիւնները վարդապետաց աստուածաբանից , իմաստասիրաց , աղանդաւորաց միտքը և կարծիքը խիստ ճշգիւ , և որչափ կարելի է , անոնց բառերով և բացատրութիւններով մէջ տեղ կը բերուին : Ուստի այս գիրքս շատ յարգի է և կարևոր աստուածաբանութեան և իմաստասիրութեան ուսման , և կրնայ կոչուիլ կրինութիւն այն ամէն կարծեաց որ մարդկային իմացութենէն հոգեոր մեծամեծ խընդրոց վրայ փայլատակեցին , և կամ իրքեառաւակը կեղրոնին՝ ելան եկեղեցւոյ ծոցէն 'ի նոյն դառնալու մտօք , կամ շեղեցան անկէ ժամանակաւոր խոտորում մը ձևացընելու համար , կամ անոր չորս կողմը պըտըտեցան , ինչպէս հաստատուն կէտի մը զիծը : Համառօտ գրքոյ կ' մէջ վարդապետութեամբ և օգ-

տաշահութեամբ պատարուն , առաջին պատմութիւնն է վարդապետութեանց ուղղափառ զրչէ երկասիրած : Քիչէ վերջին զրուածն է դրուրին բարոյական աստուածաբանութեան հարանուրեան , իրմէ սկըսած տաղաղութիւն և իր մահուանէն վերջը կատարուեցաւ : Պոննայի համալսարանի մէջ տուած գասերուն զրուածն է , որով գէմ զրաւ բարոյական աստուածաբանութեան նոր զրութեան՝ զրու չերմեսեանք հնարեցին : Շատ գեղեցիկ գրուած է , նոր նոր և հանճարեղ դիտողութիւններով լեցուն , տարբեր ամեննեին ձանձրացուցիչ դիպուածալց (casuisticus) գրութենէն , որ իրը բարոյական վարդապետութիւն դեռ տեղ տեղ կը սորվեցընեն : Իրաւի մեծին Հիրշէրի բարոյական աստուածաբանուրեան բնականութիւնը և փափուկ պերճութիւնը չունի , որ այնչափ հոչակեալ է 'ի գերմանիա , բայց այնպէս հոգեմոլ (spiritualistique) չէ և ոչ վերացեալ սկզբանց վրայ հիմնուած . ուստի դիւրագործածելի ալ է թէ վարդապետական և թէ դործնական մասին մէջ :

ՏԻՒԲԱՆԼՈՒ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՕՌԻԱՆԻ

Գալողիոյ արդի եպիսկոպոսաց մէջ գեր . Տիւբանլու անտարակոյս ամենէն հոչակաւորն է . իրքեւ պերճախօս , մատենագիր , աստուածաբան , ջատագով հաւատոց և գիտութեանց , պատուականագոյն ձերքեր կը ներկայացընէ իրեն անձին վրայ : Պոսիւէէն եղբը գաղղիացի եկեղեցական առաջնորդներէն քիչերն եղան որ այսքան գեղեցիկ և այսքան իրաւամբ արժանացած համբաւ մը ստանան :

Իրեն եպիսկոպոսութիւնն ընդհանուր ծանօթ ըլլարով , հոս միայն աւելի քահանայական կենացը դործոց վրայ խօսինք :

Ծնաւ 'ի Սավոյա 1802 , որ ան ատեն թիմննդի զաւառ էր . և բուն գաղղիական ազգայնութիւնն ընդունեցաւ 1833ին . Ազգականներուն մէկուն խորհրդով Բարիգ եկաւ , և սկզբնական ուսմոնքն Ռիկար (Regard) ըսուած փողոցի՝ առանձին գաստիարակութեան տան մը մէջ ընելէն եաբք՝ մըտաւ Շարտոնէ Ս . Նիկողայոսի ուսումնարանը , ուր նշանաւոր եղաւ ուսմանց անխոնջ ջանասիրութեամբր :

Գեղեցիկ գարութեանց ուսման ընթացքը (humanité) կատարելէն վերջը , մտաւ Ս . Սուլապիկիոսի կղերիկոսարանը՝ վիլիսովիայութեան և աստուածաբարա-



ՏԻՒԲԱՆԱԼՈՒ ԵՊԻՍԿ. ՕՌԵԱՆԻ

Նութեան գիտութեանց լնթացքն առաջ տանելու : Գեռ քահանայ չէր եղած՝ երբոր Ֆէօդրիէ, որ ան ատեն ժողվրդապետ էր Մատըլէնի, աչք ձգեց վրան, և իրեն թեմին մէջ քրիստոնէական վարդապետութեան հանապաղորդեան վարժոց մը հաստատելու օդնա-

կան առաւ զինքը : Մասնաւոր և բազմ ազգի ծանօթութիւններովը, մոտաց գոյգնադիւտ կորովութեամբ մը, վարդապետութեան ուղիղ՝ և բարցականին անարատ սկրբունքներովը, ժառանգեց փութով Ցիւրանլու՝ իմաստուն և պատուական Ֆէօդրիէ ժողովրդապետին

և ընտիր պատահնեկաց աղնուազդի ծնողաց վստահութիւնը, որոնք ամեն կիրակի կը ժողովուէին յաջողակ ու սույշին չորս կողմը իրենց գասերը առնելու համար :

Արդէն Տիւրանլուի համբաւը կը տարածուէր այն խոնարհ մատրան պատերէն դուրս, ուր իրեն քրիստոնէական վարդապետութիւնը կ'ընէր. ամեն դիէն կը վազէին իրեն մտիկ ընելու համար : Քահանայ ձեռնադրուելով, անուանեցաւ նաև աթոռակալ Մատըլէնի, ուսկից շուտով անցաւ՝ նոյն պաշտօնովը՝ 'ի Սէն-Ռազ: Ան տտեն իրեն սրբազն պերճախօսութեան համբաւը օր ըստ օրէ կ'ածէր կ'ընդարձակիէր: Գերապ. Քէլէն Բարիզու արքեպիսկոպոսը ուզեց զինքը տեսնալ, երջանիկ համարելովի ին Քըզինքն այսպիսի անուանի քահանայ մը ունենալուն, զիւրանլու դրաւ 'ի Նոդրը-Ճամ որ կրօնական քարոզներ տայ, որոնք դեռ ինուան հիմայ կը շարունակուին: 1834ին մեծ պահոյ՝ ելաւ Տիւրանլու առաջին անգամ այն հին մայր եկեղեցւոյն բեմին վրայ, ուր իրեն ճարտառանութիւնը կատարեալ յաջութիւն գտաւ :

Այս ժամանակիս Տիւրանլու փոքր կղերանոյին առաջնորդ կոչուեցաւ. իրեն փափագելի զրազմունկն էր. մանկութիւնը և պատահնեկութիւնը միշտ սիրեց: Արոնք որ կարդացած են իր երեք հատոր՝ Դաստիարակուրեան վըրայ զրած զարմանալի գլուխներն, իմացեր են նաև այն խորին և լուսամիտ սէրը, որով նուիրած էր ինքը զինքն յօդուտ մանկութեան: Ի՞նչ անքաւ բարիքներ շըրաւ այն սիրելի Նոդրը-Ճամտէ-Շան կղերանոցին մէջ, ուր տասը տարիէն աւելի նուիրեց կրնանք ըսել, իրեն մարմինն ու հոգին ՚ի դաստիարակութիւն մանկանց, որոնք իրեն յան-

ձնուեր էին: Գաղղիոյ երկելտղոյն անձինքներն իրեն վարչութենէն անցան, և ոչ ոք իր հին աշակերտներէն զինքը մոռցու:

Երբոր 1849ին Օռլէանի եպիսկոպոս անուանուեցաւ, ցըցուց իրեն հայրապետական աթոռոյն վրայ մեծաջան գործունէութիւն մը, քարոզութեան աշխատութիւնն հովուութեան խնամոցը հետ միայնելով, մօտէն հսկելով բոլոր իրեն թեմին ուսմանց վրայ, մրցելով միանդամոյն իր փոքր կղերանոցին մէջ հակառակ աշխարհական դպրոցաց, բանալով նոյն իսկ իրեն եպիսկոպոսական պալատին մէջ գպրոց, և տալով ինքզինքը ամէն տեսակ խնդիրներուն որ կարեւոր կը համարուէին հասարակաց կրթութեան :

Կը տեսնուի իրեն անզորդական եռանդն և փոյթն աշխատութեանց մէջ, երբէք վայրկեան մ'ալ հանդիսու չառնուր Երբոր Օռլէանէն բարիզ կու գայ, կը վարձէ իրեն համար միայն՝ շոգեկառաց սենեակ մը, հանգստեամբ հօն աշխատելու, իր եպիսկոպոսարանին մէջ երկու կամ երեք քարոզուղարներ կը զրադին ընդօրինակելու ինչ որ իրենց կը թելազրէ: Դժբաղդաբար այսպիսի անձ մը մէկ աչքէն զրկուած է, սակայն զայն ալ իրեն մեծ կորուստ մը չսեպեր :

1855ին Գաղղիոյ Ճեմարանի անդամեղաւ, ուսկից վերջը հրաժարեցաւ Լիդրէի ընտրութեանը պատճառու:

Ըստ արտաքին կերպարանաց Օռլէանի եպիսկոպոսը՝ մեծահասակ է, լուրջ զիմօք, նայուածքը թափանցող և քալուածքն համարձակ և աներկիւղ: Այս են ահաւասիկ արդի գաղղիական եկեղեցւոյն մեծահամբաւ անձին համառօտիւ քանի մը ձիրքերն :